



ԲՈՒՆԱՄԱՐԱԿԱՆ - ԳԻՏԱԿԱՆ - ԲՈՒՐՈՅԱԿԱՆ

\* Ա Ս Ս Ա Զ Զ \*

ՊԵՏՐ-ՊԵՏՐ

ՀԱՅԱՐ

ՏԸ

ՎԸ

ՎԵՐԵՑՑԻԿ - Ս. ՂԱԶԱՐ



1930

ՑՈՒԼԻՍ-ՕԴՈՍ.

ԹԻՒ 7-8

ՎԸ

## Վ Ե Ֆ Հ Ա Յ Ո Ւ Խ Ս Ա Լ Ը

**Թ. Ն Ո Ւ Պ Ա Ր Փ Ա Շ Ա Մ**

**Ս** Ե Ր արիւնուտ դատը, մեր իրաւունքի սրբազն պայքարը մարմնացնող Հայոց ու Հայոց գետ երեկ յամանեցմբ թամնօք հողին բոլոր տարագիր հայութեան հետազգացման վեմեւ եւ լուռ ծէսով։


Անա վայրիկեան մ'ալ որ մեր թշնամիները վերասին կը խայտան դիւական քրքիչով, մինչ մենք համակուած ենք ազգային սուգով եւ ազգային եւ համազգային է սուգ ը, բոլոր անոնց համար որ նուիրագործած են բարեգործութիւնը, բոլոր անոնց համար որ սրբազնուած են ազգասիրութիւնը աստուածայիննուիրական պաշտամունքով սրի բազմներուն վրայ։

Երբ ազգային պալուականութեամբ կը խոնարինս մարմնացեալ ազգասիր ծերունիի դագափի անշուք վենութեան առջեւ, եւ մեր ակնարկը կ'երկարի գրեթէ դար մը բոլորող փառաւոր կեամքի մը լայնաձիգ։

պողոտային վրայ, մեր հոգին երախտագիտեամբ խառն կը լցուի հպարտ յուզումով. իրեւ հայ որ վայելած ենք մենք ամէնքս անխսիի լիարուն բարիբներ, իբրեւ հայ որ դարձեալ ցոյց կու տանք մեր թշնամի եւ բարեկամ օտարներուն ինչպէս երեկ, ինչպէս անցիալ օր, թէ արեգակ մը չանցնիր Արարատի կատարէն որ այս ազգը մեծ զաւակ մը չծնակի. Փոքր ազգ եւ մեծ զաւակներ, որքան գեղեցիկ հակառակութիւն։

Երբ արիւնի ջրհեթղը բռնեց բոլոնտակ աշխարհին եւ սպցերու բախտը նիզակով կ'որոշուէր հայ ազգն ալ իր հերոս զաւակներուն հետ նանցաւ միակ դիւանագէտ,

**1. Նմած կ. Գոլիս 1851, վախճ. ի Փարիս 25 յունի 1930, զաւակը մամրաւաոր մախարապետ նուպար Փաշայի - ժառամգ Մելիքակամ ազգի տոհմի մը,**



միակ յարմար անձը նյուն լիքն Պօղոս Նուպապր Փաշան եւ անոր վատահացաւ իր հազար անգամ դաւաճանուած բախտը. Ճամփ էր բեռը գրեթէ անքրականափի, Ժողովորդ մը մորթուած եւ տարագիր, անոր դեռ կիսափուկ պատերուն նարկ էր կենար տալ, հայրենիք շինել, ազգ մը ստոդեւ թւ նուապր փաշոն իր ժառանգական նըրութիւններով փարեցաւ այդ տուրք գործին, նովրեց էր կենանքը բախտն բովանդակ իմաստով, իր հարստութիւնը եւ միջազգային գրաւած դիրքը:

Ապրեցաւ յոյսերու եւ լքումներու ահաւոր հոգեկան պայքարին մէջ՝ տեսաւ մայստեան առաւօտոներու յաջորդող խաւար երեկոները. միայն հնքը փսիէր, թերեւս միայն հնքը կը զգաւ իր որերեգական ժամերու ծանրութիւնը. եւ դիւրին է գուշակել այս ահաւոր վայրկեանը երբ ժողովուրդ մը, պատմութիւն մը, ինն քաղաքակրծութիւն մը, ազգի մը արիւնն ու ասենաստուրը իրաւունքը քրտինքով ու հրացանի գնչեակով շամուած, Լոզմին մէջ նստող սուտ-մարգարիններու եւ խաղաղաքարներու շնական շահերուն զօնի կ'ըլլար բովանդակ աշխարիի մահասարսուռ քստմնեի զգուանիցն եւ անէցքին տակ: թւ այդ օրէն մեր դատը սեղաններու փոշիի տակէն անցաւ ժողովուրներու սրտերուն մէջ. ան կը մեծանայ, ան կ'անի ու կը հսկայանայ, վերատին ցցուելու մեր դատիններու. արիւնու աշքին դիմաց, սուտ եղայրներու սառաած սրտերուն վրայ. Նեռանար ծերունին անէցք սեղանէն անցաւ, օրինութիւնն բազնին քաշուեցաւ քաղաքական միջավայրէն եւ հոգեւին նուիրուեցաւ հայութեան սուռապանքը մեղմելու իր հարուստ նոգիով, իր հարուստ միջոցներով:

Մինք ամէն օր լսեցինք Նուպապր Փաշին նոր բարեգործութիւններու լուրջը, ու ոչ մէկ հասպարաւային նառ ու ոչ մէկ շոնդայից աղմուկ. Երկար տարիններու շըրջանը մաքուր եւ ազնուական գործունէութեան մը ասպարէզն եղաւ, վեր ցան ու եւ է նորմիմ կուսակցապետի հանգամննց. անշահանդիր եւ իրական Հայ, քան ազգի

հակատագըին նետ զսւեշտորէն վերաբերուող կուսակցական ներուներ որոնց արարին սյաման տիսուր ողբերգութեան փոխուեցաւ:

Վաղը երբ հայուննիքի երկամէ դռները բացուին ու նաւասարդեան առաւօտոները վերատին ծիծալին հայրենարաջ հայութեան, ես գիտեմ մէկ միայն երկու իրական ներուներ պիտի անմահանման այս կարմր օրեքն մեր Բանթէոնին մէջ Հայ ժողովրդի անխստիր յարգանքով եւ իրացմունքով, Անդասնիկի՝ զինքի սնզուգակամն դիւցաղը, Նուպապր Փաշան մարմնացած ազգասէր բարեգործը. հակատակ որ շատեր կան որոնց անունները կանգունաչափ գըրերով կը դրոշմուին ամէն օր լրագիրներու եւ Խելուներու մէջ, սակայն ամոնց միցն փառքը միւսին գերեցնանն է, եւ այնքան հեռու հայ ժողովրդի հոգիէն ու շամերէն որ սիրով պիտի կալսէր մէկը միւսին աղիքով:

Ինչո՞ւ է հայ ժողովրդի այսքան խանդավառ ցցոյց Նուպապր հանդէպ. դա մի հոգեկան գաղունիք է որոնցմովզ շրջապատուած են միայն մեծ սմծերը. կամ եւ ուրիշ հայ բարեգործներ եւ աւելի լայն գումարով քան Փաշան՝ սակայն ոչ մէկը ընդգրկած է ամբողջ ազգը իր ցաւերով, ոչ մէկը դրած է բարեգործութեան մէջ իր սիրով, ոչ մէկը տուած է բարեգործութեան մէջ իր սիրով, ոչ մէկը տուած է բարեգործութեան մէջ իր սիրով, ոչ մէկը շատ աւելի բախտաւոր ազգերու նախանձը կարող է շարժել, ու ասմողական թոշակները, պայտէս շատեր ու շատեր, որոնց դեռ Նուպապրի մահկսնացու գործերն են: Հ. Բ. Ա. Արյական պիմարկութիւնն պիտի կազմէր Նուպապրի անմահութիւնն մեր մէջ, միացմունքը օստարներուն. այսքան հեռատես, այսքան հսկայ գործ մը որ միայն մեծ մորքեր կարող են յշնալ անշուշոց նաև իր դքամին եւ գործին հետ փոխանցեց նաև իր հոգին զան կառավարողներուն մէջ, անեցնելու երեսնաւոր, հարիւրաւոր ու պտղաբեր ընթլու:

Հումկ մահուան անկողին վրայ նա խոշոր կտակ մ'եւս ունէր իր սիրելի ազգին, Նուռապաշչինի հիմնադրութիւնը, միակ եւ գործնական քայլը հայրենիքի աւերակները վերստին կանգնելու ու նետելու մեր գոյւթեան կրանիտէ հիմերը:

Պօրոս Նուռապարի դէմքը բացի ազգային շրջանակն, հանրածանօթ էր եւ օստաններուն քով, իբրեւ նարտարագէտ Փարիզի

մեծ սրտին մէջ Միհիթարյի հաստառութեան հանդէպ. մնիք հանոյըով կը պահնենք իր նուիրած Raffaeelli ի սուըր Ղազարու մէկ իւզմնկարը: Երախտագիտութեամբ կը յիշենք Սեւրի մեր Մուլրատեան Վարժարանի մէջ երկու աղքատ աշակերտներ պահենը հոգը, ինչպէս նաև այն բարեացակամ տրամադրութիւնը իր պաշտօնական նամակով՝ որով մեր վարժարաններէն ելած



† ԳՈՅՆ ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ

Ecole Centrale-էն, իր աշխատանքի լաւագոյն պոտուլիները նուիրեց Եգիպոտին, Հէյփոպուլի հիմնարկութենէն մինչեւ Թրամվաներու եւ ջերրու ընկերութիւններու հաստատութիւնը Սակայն Պօրոս Նուռապար Փաշան մնաց, եւ է մեր սեփականութիւնը, մեր ազգային բարերարը մեր որբերուն Ֆշմարիտ հայրը: Եղբ այս մեն հայրուն բարեգործութիւններու երկամք շարքը կը թուարկինք, մենք չենք կարող մոռնալ եւ այն մասնաւոր մէրն ու յարգանքն որ մոռւցած է իր

աշակերտութեան նախամեծար իրաւունք կու տար օգտուելու իր Պուրսերու հիմնադրամէն եւ Փարիզի Ռւսանողական տնին:

Ցարգանիք խոշոր բաժին մ'է որ Միհիթարեան Միհաբանութիւնը, «Բազմավէպի խմբագրութիւնն ու իր յարգ» բաժանորդները սիրով կու գան մատուցանեցու անոր դագալի անշուշք վսեմնութեան առջեւ եւ յայննելու մեր ազգային ցաը իր սգալիք զաւակներուն:

Հ. Վ. Հ. Ա. Տ. Պ. Հ. Ա. Տ. Ա. Տ. Ա. Տ. Ա. Տ. Ա. Տ.